

5965

# ՆԻԿՈԼ - ԴՐԱԽՄԱՆ

(ԳԻՍԵՐ ԻՐ ԿԵԱՆՔԵՆ)



ՊՈՒ-ՔՐԵՇ, ՏՊ. Ա.ԱԹՕՐԻԱ  
1933

9(47.925)4

Դ-946

9(47.925)4

Դ - 949

10 NOV 2011

# ՆԻԿՈԼ - ԴՈՒՄԱՆ

(ԳԻՍԵՐ ԻՐ ԿԵԱՆՔԵՆ)



ՊՈՒՖՐԵՇ, ՏՊ. ԱՄԹՕՐԻԱ

1933

# Ն Ի Կ Ո Լ-Դ Ո Ւ Մ Ա Ն

(ԳԻԾԵՐ ԻՐ ԿԵԱՆՔԵՆ)

„Բաֆֆիափ սրանը, սեպտ. 7, հինգշաբթի գիշեր, Դրօ հաճելի զրոյցի մը մէջ քանի մը զիծեր տուաւ հայ յեղափոխութեան ամէնէն փառաւոր գէմքերէն մէկուն՝ Նիկոլ-Դումանի կեանքէն։ Այդ զրոյցը կու տանք ստորեւ, անգամ մըն ալ վերյիշելու համար կեանքը հսկայի մը, որ լուսաւոր աստղի մը պէս անցաւ հայ հորիզոնէն, իր զրոյմը դրաւ հայ աղատագրական պայքարներուն մէջ, ու չըցաւ գնաց, համենս ինչպէս եկեր էր, ինչպէս ապրեր էր։

Լրացնելու համար Դրոյի պատմածները՝ աւելցընենք միայն որ Նիկոլ-Դուման, իր բուն անունով Նիկողայոս Տէր Յովհաննիսեան, ծնած է 1867ին Սրցախի (Պարարապ) Խաչէն գաւառին մէջ, Ղւղղ գիւղը։ 1887ին Աւարտած Շուշիի թեմական դպրոցը, նախ տեղւոյն թեմական կոնսիստորիային մէջ քարտուղար, յետոյ մէկ քանի տարի ուսուցչութիւն կ'ընէ Հիւսիսային Կովկասի հայ դպրոցներուն մէջ, ու 1891ին կ'անցնի Թաւրիկուր եւս պահ մը ուսուցչութիւն ընելէ յետոյ պիտի նուիրուէր վերջապէս հայ ժողովուրդի աղատագրութեան գործին։

Բլլայ Թաւրիկի մէջ, ըլլայ Սալմաստ՝ ուր կ'երթայ հաստատուիլ յետոյ, Նիկոլի մէջ հետզհետէ կը հասունայ ու կը շեշտուի յեղափոխականը։ Սալմաստ, այն օրերուն, հնոցն էր հայ յեղափոխութեան, գաւելթը երկիր մտնողներուն։ Հոն ալ ի յայտ կու գայ խիզախ սաղմիկը նիւթի մէջ։ 1894ի ամրան, Քիւրտերը, Թուրքենը՝ դուռած կը փորձեն

քանդել Դերեկի վանքը որ տեսակ մը խարխախ էր երկիր մտնող հայ յեղափոխականներուն համար։ Նիկոլ, քանի մը զինակիցներու հետ, կը յարձակի քրտական ուժերուն վրայ ու կը ցրուէ զանոնք։ Իր արևան մկրտութիւնը կ'ըլլայ ատ։

1895 հոկտեմբերին Նիկոլ կը մանէ երկիր։ Պողագ-Քհասանի մօտ է որ ան ընդհարում կ'ունենայ Քիւրտերուն հետ՝ որոնք, զայն պաշարած, փորձեր էին զինք ու իր ընկերները այրել իրենց ապաստանած մարագին մէջ։ Նիկոլ կը ձեղքէ պաշարողները փոթորիկի մը պէս։ Քիւրտերը Դուման (մըրիկ) անունը հոն կը կցեն անոր անունին։

1896 մայիսին կը գառնայ Սալմաստ։ Դերեկի վանքին մէջ զայն կը պաշարեն Քիւրտերը։ Կը ձեղքէ շղթան հոս ալ ու ար կը բարձրանայ իր տղոց հետ։

1896 նոյեմբերին կ'անցնի Թիվլու՝ Քրիստուփորին պարզերու իր մեծ ծրագիրը, — փոխվրէժի արշաւանք մը Քիւրտերուն գէմ։ Ու 1897 յուլիսին տեղի կ'ունենայ արդարեւ Խանասորի պատմական արշաւանքը, — «Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը»։

Դուման Պաքու կ'անցնի յետոյ՝ նաւթային ընկերութեանց մօտ իր կառավարիչ։ Բայց կուսակցական ամէն ձեռնարկի մէջ է ան հոն ալ։

Դաշնակցութիւնը 1904ին կը զրկէ զինքը Սասունի օգնութեան։ Սահմանագլուխին վրայ ընդհարում մը թուրք զօրքին հետ՝ անհնար կը սարձնէ իր արշաւախումբին մուտքը երկիր։

1905ին հայ-թաթարական կոիւները իր փառապակը կ'ըլլան։

Բայց թողունք դր Դրօն պատմէ մեղ այս մեծ հայդուկին կեանքին զնծերը։

## I. Նիկոլի Դիմիքին

Մարդիկ կան որոնց մասին անշուշտ դժուար է խօսիլ: Որովհետեւ կարելի չէ դրուազներով ըմբռունել զանոնքք: Անոնց բովանդակ կեանքը և գործը ամբողջութիւն մըն է՝ որ միասին կ'ըմբռնուի:

Նիկոլ-Դուման, Ղարաբաղի այս զաւակը, հրակայ մը Հ. Յ. Դաշնակցութեան ռազմիկ ուժերուն մէջ, մէկն է այդ մարդոցմէն: Դժուար է անոր կեանքը պատմել զբուազներով, մանաւանդ գեռշատ կանուխ է ըմբռներու համար այդ կեանքք:

Նիկոլ, գմբախտաբար, շատ կանուխ եկաւ: Դժբախտաբար անո՛ր համար որովհետեւ անոր կեանքը զուգագիտեցաւ շրջանի մը երբ ան ստիպուեցաւ փոքր սահմանի մը մէջ գործել, յաճախ հաղիւ տառնեակի մը գլուխը, շատ անգամ ստունձնած հասարակ խմբապետի մը գերը միայն: Այս մարդը սակայն ծնած էր զեկավար գտոնալու համար:

Իր գործած տարիներուն հայ ռազմական զեկավարի մը համար լայն ասպարէդ չկար գեռ: Մինչդեռ այս համեստ „ջոկատապետը“ պիտի կրնար գլուխը գրուիլ զինական մէծ ուժերու, որովհետեւ տեսներու և զեկավարելու լայն հորիզոն ունէր ան: Ան պէտք էր գործի գլուխ գար աւելի յետոյ, ըլլայ կամաւորական շարժման ատեն, ըլլայ ետքը՝ հանրապետութեան շրջանին, երբ հայ զէնքի մարդուն հազարներ կը տրամադրուէին, ու երբ ասպարէդ կար իր նախաձեռնութեանց համար:

Հայ ազատագրական պայքարի հերոսներուն մէջ չկար մէկը որ անոր մտքի պատրաստութիւնը ունենար: Երկրորդական կանոնաւոր ուսումն տեսած, ըայց յետոյ ինքն իսկ լրացուցած իր զարգացումը, ան ծանօթ էր հայ և օտար գրականութեանց: Բնականէն հոտառու՝ ան խորտապէս տեղեակ էր միջազգային քաղաքականութեան ու աշխարհի անցուգարձերուն: Եւ վերջապէս անոր համար անձա-

նովթ չէին դիմուորական գիտութիւնները՝ որոնցմով կը հետաքրքրուէր մօտէն:

Որքան ուժեղ ու մաքուր՝ մարդը, նոյնքան անձնուէր էր յեղափոխականը Դումանի մէջ: Կը բաւէ յիշել մարազի կոփւը, ուր ան ի յայտ կը բերէ բացառիկ վճռականութիւն, բայց մանաւանդ բացառիկ յանդզնութիւն մը: 1895 հոկտեմբերին էր: Մարդաստէն կ'անցնէր վան զէնք փոխադրելու: Ճամբան, Քիւրտերէն կը պաշարուի մարազի մը մէջ: Պաշարողները կրակի կու տան մարազը: Ու այդ գծնդակ ժամբուն Նիկոլ պատը կը քանդէ ու հոն ապաստանած իր ընկերներով դուրս կը նետուի, մրրիկի մը պէս ճեղքելով քրտական չղթան, ու իր հետ փրկելով մարագ ապաստանով բոլոր միւսները:

Զկայ մէկը որ հայ յեղափոխութեան վրա: այնքան ուժեղ գրած ըլլայ իր կսիքը: Բայց համեստ՝ ան երեւք չցուցագրեց ինքինքը: Ու ատէէ է որ նոր սերունդը շատ քիչ կը ճանչնայ զայն:

Բայց ինչն է որ այդ համեստ մարդը, իր անհրապոյր արտաքինով, — երկար հասակ մը՝ կոնակը թիթեւ կուզով, գէմք մը՝ խոժու, անժափտ, ու յօդացաւէ միշտ տառապող մարմին մը, — կրցաւ բացառիկ գեր մը խաղալ, ու ներգործել յաճախ բացառիկ հմայք մը:

Այդ է որ պիտի փորձենք տեսնել:

## II. Նիկոլ Եի Խելեսութիւնը ԱրծՍիԱնքը

Խանասորը՝ որ 1897 օգոստոսին եկաւ հայ աշխարհը ցնցել՝ պառուզն էր Նիկոլի մտքին: Ան էր որ ծրագրեց այս մէծ ճեռնարկը՝ ուր առաջն անգամ էր որ հայ ֆէտային ինք կ'առնէր յարձակման նախաձեռնութիւնը: Տեսակ մը փոխվրէժ՝ պատուհանելու համար քիւրտ աշխիքթները, որոնք Երլարպի ճեռքը խաղակիկ, պատուհաս մըն էին հայ ժողովուրդին համար:

Երկար տեւեցին պատրաստութիւնները: Դիւքին չը քանի մը հարիւր հոգինոց արշաւախումք մը

Կրկիր անցընել: Բաւական չէին անձնութիրութիւնն ու խփախութիւնը: Պէտք էր և զեկավար ձեռք մը:

Պոլեւիկները 1917ին միայն հիմնեցին... սօվիէթները: Դաշնակցութեան աւանդութեանց մէջ սկիզբէն կային անոնք: Դաշնակցական փէտայիններն էին որ կ'ընտրէին... իրենց զինուորական խորհուրդը փոխանակ վերէն իրենց պարտադրուելու իրենց հրամանատարները:

Ու ահա Խանասորի նախօրեակին Սալմաստի մէջ ժողովքի կը նատին փէտայինները իրենց հրամանատարական կազմը ընտրելու:

Շատեր կան հայ ականաւոր ռազմիկներէն 300 հոգինոց այդ արշաւախումբին մէջ, բայց Դումանը անոր հոգին է:

Ֆէտայինները չեն սիրեր սակայն այս սիստոռ վարժապետութիւնը, որ զինուորներուն հետ շատ խիստ կը վարուի: Առիթ ունեցած են յաճախ անոր խիստ վարժունքը տեսնելու, ու չեն ախորժիր անկէ:

Քղեցի Պօղսաը, մէկը ապադային զայն պաշտողներէն, փրօփականտ կ'ընէ ֆէտայիններուն մէջ, ձախողեցնելու համար... Դումանի ընտրութիւնը իրը ընդէ: զեկավար արշաւանքին:

Ու ահա հրամանատար կ'ընտրուի Վարդան, օգնական ունենալով Իշխանը: Դումանը... հաղիւ յինապետ կ'ընտրուի: Ու ատո՞ր համար անդամ պէտք կ'ըլլայ աշխատանք թափել:

Կոփէներու ընթացքին էր որ Դուման պիտի դառնար ամէնուն ակնածանքին առարկան, ու պիտի պարտադրէր բոլորին իր հեղինակութիւնն ու հմայքը: Հմայքը որ իր հետը պիտի քարէր ամբողջ քան տարի:

Ժողովրդական երգը ուրիշներուն անունն է որ Խանասորի փառքին կը կապէ: Բայց Խանասորը նիկոլի յզացումն էր, ու ան էր որ արմեցուց արշաւանքը: Ու ա՞ն էր որ հայ փէտայինն ըարույթական դիւ-

մագծութիւնը նույիրագործեց այդ արշաւանքին մէջ: Հայ փէտային ձեռք չի տար կնոջ ու տղու: Սւանդութիւն՝ որ հայ յեղափոխութեան փառքէրէն մէկը կազմեց՝ Դումանի ցանած սերմն է: Այդ աւանդութիւնը կը սրբագործուի իշանասորով: Հոն է որ հայ փէտային ծարաֆ բէզի և իր հորդաներուն դէմ սնուցած իր վրէմի թափին մէջ կը խնայէ քիւրտ կնոջ և երախային:

Դումանին թողած աւանդութիւնն է գարձեալ որ հայ փէտային անձնատուր չ'ըլլար: Ան ողջ չ'անցնիր երբեք թշնամիին ձեռքը: Ու ատկէ է որ մէր ուղամիկները՝ իրենց մօտ՝ մավզէր ու զրպանի ատրճանակ ունէին: Մավզէրը պատուհասելու համար թըշնամին, ու ատրճանակը՝ անձնասպան ըլլարու համար վասնզի պահուն, երբ կը սպառնար թշնամիին ձեռքը անցնելու ամօթանքը:

Ու Դումանէն կու զան դարձեալ ռազմական գիտելիքները՝ որոնք հայ յեղափոխութեան մէջ դըպուց պիտի կազմէին յետոյ:

Ամէն զինուորականի պէս ան ալ կողմնակից էր որ պետք մէծապէս զգուշ ըլլայ վտանգի ատեն, որպէսզի իր կեանքը չփանդէ ու անդուխ չթողու սազմիկները: Բայց ամէն անդամ որ անխուսափելի վտանգ մը՝ նեղ գրութեան մէջ զրած է զինք իր սազմիկներուն հետ միասին, ինքն է եղած որ առաջին անդամ ստանձնած է յարձակման նախաձեռնութիւնը: Ան նախայարձակ եղած ու վտանգի մէջ նետած է ինքինքն նաև երբ պէտք եղած է հաւատք ներշնչել եւ օրինակ հանդիսանալ իր զինուորներուն:

### III. ՏիՄԻՓԼԻՆԻ ՄԱՐԴՐ

Դուման մէկն էր որ դէմ եղաւ յետոյ հայ գուկային կոփէներու: Սւերորդ կը զանէր ցուցական գործունէութիւնը, ու մասնակի կոփէր:

Ան կ'ուզէր ժողովուրդը զինել նախ, և ընդ-

հանուր ապստամբութեան մը պատրաստել զայն։  
Հաւաքական գրոն էր իր նախասիրած կոփւը։

Հետեւաբար ան դէմ էր նաև հայդուկային  
խումբեր մացնել երկիր։ Աննպատակ կը գտնէր  
խումբերը զինել կովկաս ու հազար փորձանքէ ան-  
ցընելով մացնել թրքական հողը։

Անոր ծրագիրն էր պատրաստուած զեկալարներ  
մացնել երկիր՝ որպէսզի զեկավարեն թրքահայ ժո-  
ղովուրդին ծոցին մէջ իսկ կաղմուած մարտական  
խումբերը։ Այդ ծրագրին է որ պիտի նուիրուէր յետոյ՝  
կովկասի մէջ հասցնելով գաղափարական մարտիկ-  
ներու ընտիր կորիղ մը որ յետոյ պիտի մտնէր եր-  
կիր։

Ան, այո՛, դէմ էր հայդուկային խումբով եր-  
կիր մտնելուն, բայց յետոյ երբ կուսակցութիւնը  
իր վրայ պարտք զբաւ երկիր անցնի հայդուկային  
խումբով, Նիկոլ հպատակեցաւ պարզ զինուորի մը  
պէս։ Այսպէս էր որ 1904ի ամրան Պաքուէն Սալ-  
մաստի ճամբով փորձեց անցնի վան ու անկէ Սա-  
սուն՝ ստանձնելու համար շարժման զեկավարու-  
թիւնը, հետը միասին ունենալով աննման բժիշկ  
Զաւրեանը, բայց ճամբան ստիպուեցաւ կոփւի  
բանուի թուրք զօրքին ու Քիւրտերուն հետ, ու  
քանի մը զոհ տալով վերադառնալ։

Իր զինուորներուն հանդէպ խիստ ու տիրական  
այս մարդը՝ հրու կը դառնար այսպէս կուսակցական  
որոշումներու առջեւ։

Քիչեր, մեր ուազմիկներէն, իրեն պէս կարգա-  
պահ եղած են իրը կուսակցական։

Ան կը խուսափէր մարմնի անդամ ըլլալէ։ Ոչ  
կեզր, կոմիտէի, ոչ ալ Քիւրոյի անդամ եղած է՝  
բազմաթիւ առաջարկներու հակառակ։

Բայց ոչ մէկ մարմին քայլ մը կ'առնէր առանց  
անոր զիտութեանն ու խորհուրդին։

Իր հեղինակութիւնն էր որ կը կազմէր իր ուժը։



#### IV. Ն Ի Կ Ո Լ

##### ՀԱՅ ԹԱՂԹԱՐԱԿԱՆ ԿՈՒԽԻՆԵՐՈՒԽՆ ՄԷջ

Նիկոլ հայ թաղթարական կոխւներուն մէջ որ իսպաս կը գնէ իր սազմական կորովը և յեղ. հոտառութիւնը ու կը խաղայ մէծագոյն գերը կոխւի մը մէջ որ հայ ժողովուրդը պիտի փրկէր թուրքթաթար հորդաներէն, փառաւառը գլուխներէն մէկը կազմելով Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան:

Նիկոլն էր որ այց կոխւներուն լծակը կազմեց ու անոր չնորհիւ էր որ հայ ժողովուրդը կրցաւ կազմակերպի իր գիմագրութիւնը:

Բանքք նախ որ խաղաղութեան օրերուն՝ Նիկոլ քաղաքի մարդ կը գտննար: Գործի՛ մարդ: Սաստունի ձախողանքէն յետոյ ան Պաքուի շրջանը քաշւած՝ Բալախանի մէջ Սրբակ Դուկասեանի նաւթային կառավարին էր: Ունէր լաւ սոճիկ, բայց միշտ . . . աղքատ էր: Օգոստոսի սոճիկը արգէն հատած կ'ըլլար մայիսին: Որովհետեւ ամէնուն բաց էր իր դուռը, ինչպէս իր քսակը: Իր տունը ամէնուն տունն էր, ու իր սեղանը ամէնուն:

Բալախանի էր ան, երբ ան օր մը, հեռածայն կը բանայ իրեն Սրբահամ Գիւլսանդանեան, Պաքուի Հ. Յ. Կեդր. Կոմիտէի կողմէ, իմացնելու համար թէ թուրքերը ակսած են կոտորել քանի մը Հայեր: 1905 փետրվարի 5ն է: Թէիւ ատենէ մը ի վեր կասկածը կայ թրքական խմորումներու մասին, բայց շանթահարիչ է լուրը: Պահ մը չի հաւաար նիկոլ: Պէտք կ'ըլլայ որ Սրբահամը լուրը կրկնէ որպէսզի արգէն կացութիւնը ըմբռնէ ան իր բովանդակ զարհութանքով: Ու այդքանը բաւական կ'ըլլայ որ հին սազմիկը անմիջապէս նաւթահորերը թողու ստանձնելու համար կացութեան պատասխանատուութիւնը: Այսինքն պաշտպանութիւնը հայութեան:

#### V. 12 ՀՄԱՑԱՆՈՎ ԵՒ 6 Ո.Ա.ԶՄԻԿՈՎ

Դաշնակցութիւնը երբ այս ծանր բեռը կը գնէր անոր ուսերուն՝ ահաւառը փորձութեան մըն էր որ կ'ենթարկէր զայն: «Պաշտպանիր հայ ժողովուրդը» կ'ըսէր անոր, մինչ Հ.Յ. Պ. պահեստներուն մէջ հաղիւ 12 հրացանկար և քիչ մը փամփուշտ, բոլորն ալ թրքական թաղը: Որուն մաքէն կ'անցնէր մտածել Պաքուի պաշտպանութեան մասին՝ երբ հայ աղատագրական պայքարներուն թատերաբեմը թրքահայստանն էր: Ամէն ինչ կը զրկուեր երկիր: Ամէն ինչ երկրի համար էր: Ոչ իսկ զինուորական ուժեր ունէր ձեռքին տակ: Վեց երիտասարդ հայութիւններ էին միայն որ կային իր արամագրութեան տակ: Ասո՞նք, իր շունչին տակ պատրաստուած, Պարսկաստան մէկներու վրայ էին հոնկէ երկիր անցնելու համար: Ասո՞նց մէջ էին Մարտիրոս Զարուխնեան, Մկրտիչ Ազամալեան, Հմայեակ Զանփուտատեան, Խեչօ, ևային: Նիկոլ այս վեց հայութիւնները ունէր միայն՝ որոնց կրնար ապաւինիլ: Ու ան այս փոքրաթիւ սազմիկներով ալ յաջողեցաւ գիմագրութեան կորիզը գնել:

Դժուար էր սակայն պահը: Մանաւանդ փանիքան որ ստեղծուեր էր հայութեան մէջ՝ կը զրծւարացնէր ամէն աշխատանքը: Թուրքերը կը յարձակէին գրահով, ուուս իշխանութիւնները անոնց հետ էին սրտանց, ու հայ ժողովուրդը բոլորովին շուտարած:

#### VI. ՆԻԿՈԼ ԿԸ ՑԱԶՈՂԻ

##### ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՑԵՂԾԵԼ

Նիկոլ յաջողեցաւ սակայն արամագրութիւն ստեղծել շուրջը, իր արագ, յանգուղն ու վճռական ընթացքով: Ան նախ յայս ներշնչեց հայութեան՝ որ Ենթարկուեր էր ահաւառ մզմաւանջի մը:

Ան դարձաւ, մէկէն, հայութեան զեկավարը որուն յասած էին բոլորին աչքերը:

Զեր բաւեր սակայն հրահանգ տալը, պէտք էր անձամբ մտնել կուրի մէջ:

Փետրվար 7-ն է: Նիկոլ, ուրիշ քանի մը ռազմիկներով, կը գտնուի Իսահակ Մելիքիանի լուսահարչառունը, որ տեսակ մը հաւաքավայր էր այն օրերուն: Ու ահա հրացաններու ձայնը հեռուէն: Թուրք խուժանն է որ կը մօտենաց հայ թաղերուն՝ ձամբուն վրայ կոտորելով հանդիպած Հայը: Տատանելու վայրկեան չէ: Նիկոլ կը զգայ որ եթէ քաղաքականապէս չկրցանք տեսնել մեր շրջապատը, գէթ ցոյց տալու ենք որ մեր գիտներուն վրայէն միայն կրնայ անցնիլ թշնամին: Եւ ահա Նիկոլ ու իր սազմիկները փողոց դուրս կու գան ու կը սկսին կրակել Թուրքերուն վրայ: Կը սպաննուին յարձակող Թուրքերը, ու խուժանը, անտեսնկալի եկած, կը սկսի նահանջել: Փրկուած են հայ թաղերը:

Այս առաջն յազմանակը կորով կը ներշնչէ Հայութեան: Սրդէն մէջտեղ կու գան զէնք ռաներու կարող բոլոր ուժերը, ու կը լծուին ինքնապաշտպանութեան գործին: Կը բերէ ով ինչ զէնք ունի:

Բաւեկան չը սակայն այս յազմանակը: Պէտք էր սպատրաստուիլ նոր փորձութեանց: Զէնք պէտք էր ամէնէն առաջ:

Ու Նիկոլ գիտաւոր մտահոգութիւնը կ'ըլլայ զէնք ճարել: Ինչ զինով ալ ըլլայ: Մէկ կողմէ զէնքի խանութներու վրայ զոր՝ զրուած ճնշումներով, միւս կողմէ ուսւս պահեստներէն զէնք թուցներու փորձերով կարելի կ'ըլլայ հայթայթել քիչ մը զէնք:

Հաւաքուած այդ զէնքերով կարելի չը սակայն բավանդակ հայաշատ շրջանի մը պաշտպանութիւնը ստանձնել:

Պէտք էր որ ամբողջ հայութիւնը ինքը հոգար իր սազմական պէտքերը: Պէտք էր որ հայ հարուստը իր քակը բանար՝ մահաւանգ որ իրեն կը սպառնար թշնամին առաջին հարուածը:

Հայիւ եղաւ որ Սնդրկովկասի հայութիւնը զի-

նելու համար միկոններ են պէտք է: Պաքուի վիճակուեցաւ հայթայթել 800,000 բուլղի: Բայց հայ հարուստը մտած է ամէն ատեն ու ամէն տեղ: Նիկոլի միջամտութիւնը պէտք եղաւ որպէսպի քսակեները բացուին, ու Պաքու իր սակը վճարէ:

Եւ որպէսպի թշնամին սարսէր, սարսէլ պէտք էր նախ անոր գիտաւոր գօրավիգը՝ ուսւս իշխանութիւնը: Պէտք էր շամեցնել զայն: Ու ահա Նիկոլի և Կ. Կ. ի կարգադրութեամբ, կ'ազդարարուէր բորբին՝ նահանգապատէն սկսեալ մինչեւ ոստիկանապեսներուն, զգուշանալ հայութեան դէմ շարժելէ: Սնստատողները պիտի պատժուէին մահուամբ: Սին սպանակի մը չը այս ազդարարութիւնը. հետագային իրենց պատիժը գտան բոլոր անսաստողները, նահանգապատէն, ոստիկանապես թէ զինուորական:

Այսպէս կազմակերպեց Նիկոլ Պաքուի ինքնապաշտպանութիւնը: Իր այս աշխատանքները իրենց պատուին: Փրկուեցաւ Պաքուն:

### VII. ԵՐԵՒԻ ՊԱՇՊԱՇՎԻ ՈՒԹԻՒՆԸ

Թաթարական աւերածութեան ալիքը բագուէն անցեր էր Երեւան: Նիկոլի ներկայութիւնը պէտք էր հայ ժողովուրդին կորով ներշնչելու և սարսափեցներու համար թշնամին:

1905 փետրվար 20-ին Երեւանի մէջ ալ թաթարներու եւ Ճայերու միջեւ ընդհարում մը եղեր էր: Շուտով ալ մարեցաւ հոն արիւնոտ վէճը: Բայց մայիս 20-ին Թուրքերը նախինեւանը սկսան կոտորել: Վտանգը ակներե էր, ու անհրաժեշտ՝ Նիկոլի ներկայութիւնը Երեւանի շրջանին մէջ, որովհետեւ Երեւանը՝ իր շաղկապ Կովկասի և Պարսկաստանի՝ բացցանիկ կարեւորութիւն ունէր:

### VIII. ՆԻԿՈԼ ԵՒ ԻՐ ՀՄԱՅՔԸ

Հատ քիչեր մէր հայցուկներուն մէջ ունեցած են այն բացառիկ հմայքը որպիսին ունէր Դուման: Այս խոժոռ, խստագէմ մարգը չե՞ս գիտեր ի՞նչ մոգական ուժ ունէր բոլորը ենթարկելու համար իրեն: Ժամի չկար բնաւ իր գէմքին վրայ՝ բայց բոլորը

Ա'ակնածէին իրմէ: Խիստ էր իր վարժունքին մէջ,  
բայց սիրով կը տանէին իր պատիմները:

Յիշնմ, շատերու մէջէն, Առիւծ Սւագի գրուագը:  
Այս հին հայդուկը, որ մէկն էր Ազրիւր Սերորի հին  
զինուորներէն, Կովկաս էր հայ-թաթարական կոփւ-  
ներու միջոցին: Երբ Նիկոլ ստանձնեց Թաթարներու  
գէմ հայկական պաշտպանութեան ղեկավարութիւնը,  
մասնաւորապէս Երեւանի և իր շրջանի անմիջական  
հոգը, Դարալագեազի պաշտպանութիւնը յանձնեց հին  
սաղմիկ Կոտոյի Հաճիին՝ անոր տրամադրութեան  
տակ գնելով Առիւծ Սւագը, Զաքար Արսէնեանը իր  
ուժերով և Սարվազ Խեչօ իր տեղական ուժերով:  
Առիւծ Սւագ չէր կրնար այս անարդանքը տանիլ:  
Ի՞նչ, ինք, Ազրիւր Սերորի զինուոր, ենթակայ ըլլար  
Կոտոյի Հաճիին, ո՞չ, չէր կրնար հանդուրմել. բայց  
Նիկոլի հրամանն էր, հետեւարար Դաշնակցութեան  
կամքը. Առիւծ Սւագ ենթարկուեցաւ, բայց դայ-  
րոյթը սրտին մէջ, ու միշտ մոլտալով: Սակայն և  
այնպէս Դարալագեազի շրջանի ընդհարումներուն  
մէջ Առիւծ Սւագը խակական առիւծի պէս կոռւեցաւ:  
Բայց իր անկարգապահ ընթացքին պատճառաւ Կո-  
տոյի Հաճին խնդրեց Դումանէն որ ետ կանչէ Առիւծ  
Սւագը: Ի՞նդհարումներու գաղրած մէկ պահուն՝ Նի-  
կոլ լուր դրկեց որ Սւագը զէնքը թողու և Երեւան  
դառնայ: Մահացու հարուած էր հայդուկի մը հա-  
մար զէնքը յանձնել: Ու այս խրոխտ սաղմիկը պահ  
մը մոլտաց, քրթմիջեց, բայց զէնքը տուաւ:

— Ախ, ի՞նչ անեմ որ Դաշնակցութեան կար-  
միր կնիքը կայ հրամանի տակ, ու Նիկոլի կամքը:  
Երեւան՝ ներկայացաւ Նիկոլին: Փոթորկած  
հայդուկը թրջուած ագռաւի պէս կեցեր էր Դումանի  
գէմը: Յետոյ ըոլոքեց որ Կոտոյի Հաճին այդ  
բոլորը կ'ընէ աւելցներու համար իր փառքը:  
Դուման զայն խոժոռ մը գիտեց, յետոյ հա-  
նեց ցուցուց Կոտոյի Հաճիին զրած նամակը՝ Սւագ  
Առիւծի քոչութեանց մասին: Ու զեղջուկ հայ սաղ-

միկը՝ որ սրբազնութիւն համարեր էր Ազրիւր  
Սերորի զինուորին համար երթաւ կոռւիլ կոտոյի  
Հաճիին հրամանին տակ, և վախցեր էր որ իր քա-  
ջութեանց փառքը օր մը Կոտոյի Հաճիին կ'երթայ,  
հմատ, տեսնելով որ Կոտոյի Հաճին ինքն է որ կը  
դրուատէ իր հերոսութիւնները, ամօթահար գլուխը  
կախեց, ու Նիկոլի ծունկը ինկաւ:

— Սպանի՛ր, պ. Նիկոլ, սպանի՛ր ինձ...

Նիկոլ տասը օրի չափ Երեւան պահեց Առիւծ  
Սւագը, յետոյ դայն զրկեց Կոփւի ուրիշ ճակատ մը:

Ճայ գիւղացի մը անգամ մը ուզեց Դումանը  
տեսնել: Լսած էր անոր հաչակը, ու կ'ուզէր աչքե-  
րավը տեսնել մեծ սաղմիկը: Մայզուցին Դումանի  
սենեակը՝ որպէսզի իր մուրազին համանի: Մարդը  
չխւացաց. ո՛չ, այս հիւանդակախ, անհրապոյր, խըս-  
տագէմ մարդը չէր կրնար հայ մեծ հայդուկը ըլլալ:  
Բոլոքեց, որ կը խարեն զինքը՝ ողորմելի մարդ մը  
իրը Դումանը ցոյց տալով: Ու զայրացած հեռացաւ:

## IX. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԳՄԻՆ Ն Ի Կ Ո Լ Հ Ի Ւ Ն Գ Ա Ն Ո Յ Ը Ը Ը

Պայմիթեցաւ ընդհանուր պատերազմը: Արդէն կը  
խմորուէր կամաւորական շարժումը: Շարժման  
դլուխը անհրաժեշտ էին սակայն իրենց փորձառու-  
թեամբը և մանկանդ իրենց հմայքովը ծանօթ զե-  
կավար ուժեր: Նիկոլ Դուման որ պիտի կարենար՝  
իր մոգական ձևոքին տակ կեղրոնացնել ուժերը, և  
իր առջեւ բացուած լայն հորիզոննին չորհիւ հազա-  
րաւոր մարտիկներով ընել ինչ որ ցարդ տասնեակ-  
ներով միայն կատարել վիճակուեր էր իրեն, այդ  
օրերուն, Պոլսէն Կովկաս գարձած, կը ծիւրէր հի-  
ւանդանոցի մը անկիւնը, թոքախտէն նետահար:

Հեռագիր մը ուզգեցի ևս Դումանին ըսելով որ  
«Քի՛ յուսահատիր, քու հասցուցած զէնքի ուժերդ  
պատրաստ են քու հրամանիդ տակ կոռւի դաշտ  
գուրս գալու համար»:

Նիկոլ հիւանդանոցին հետեւեալ իմաստով գրեց  
Սմբատ Խաչատրեանին, որ իր մտերիմն էր. «Ստա-  
ցայ Դրոյին հեռագիրը, զնա և սա տողերը կարդա

անոր. — «Մեծ կոփւ մը կը սկսի, ուր փոքր ժողովուրդները, աւազ, ընկելիք չունին. ես կը ցաւիմ որ աճապարեցին մերոնք մեծերու կոփւին միջամտելու համար»:

Հաւանաբար Նիկոլի այդ թղթիկը կը մնայ Սմբատ Խաչատրեանի մօտ: Ան մէկն է Նիկոլի թողած հազուագէպ մասունքներէն՝ որովհետեւ ան ժլատ էր դրելու մէջ. ու երրոր կը գրէր՝ կը գրէր հակիրճ, լակոնական:

### X. Ն Ի Կ Ո Լ Ի Մ Ա Հ Ը

Զէր կրնար սակայն վիրաւոր առիւծը վանդակի մը մէջ սպասել մահուան: Դիտէր թէ տակաւ պիտի հիւծի ու մեռնի՝ ու չէր կրնար հանդուրժել որ մահը գայ զինքը անկողնին մէջ գտնէ: Այնալիսի օրերու երր հայ ժողովուրդի բախտը կը վճռուէր դուրսը, Նիկոլի համար անկարելի էր անկողնին մէջ հատնիլ այսպէս կաթիլ կաթիլ: Ան փորձեց անձնասպան ըլլալ: Երկու գնդակն ալ, սակայն, զոր քաշեր էր սրաբն, վրիպեր էին: Բժիշկ Յ. Զաւրեանն էր որ ուրիշ ընկերներու հետ, հիւանդանոց փութաց վիրաւորին սիրտ տալու: Դուման ինքն էր սակայ որ կը մխիթարէր զանոնք, իր ստոյիկեան հոգիով «Ի՞նչ արած, կ'ըսէ ան. իմ՝ պատմութիւնս ալ հո կը վերջանայ»: Ու երր յոյ կու տան իրեն ու նո օրերու մասին կը խօսին, ան կը յարէ եղերակա կատակով մը. «Էլ ի՞նչ կարող է անել Դումանը, ել անկարող է նոյն իսկ ինքը իրան խփելու»:

Շատ շանցած հիւանդանոցին մէջ իր աչքեւ կը փակէր հայ հայդուկներու ամէնէն զմայլելին, որուն կատարած գերը գեռ կարելի չէ ըմբռնել: Ապրողներուն կը մնայ իր կեանքին դրուագներ յանձնել պատմութեան, որպէսզի օր մը երր բուն պատմին գայ՝ կարենայ անոնց մէջէն տեսնել ու անմահացնե մեծ մարդը որ Նիկոլ Դումանը եղաւ:



17946

ԳԻՆ 10 ԼԷՅ  
(Որտասահման 2 թրանֆ)

ԴԻՄԵԼ

„Որազ“ի խմբագրութեան

Str. Păstor Luchian 14, București

ակով մը. «Էլ.  
անկարող է նոյն խակ

Շատ չանցած հիւասդանոց, աչքերւ  
կը փակէր հայ հայդուկներու ամէս, հայելին,  
որուն կատարած գերը գեռ կարելի շամբոնել:  
Ապրողներուս կը մնայ իր կեանքէն զրուագներ յանձ-  
նել պատմութեան, որպէսզի օր մը երրքուն պատմիչ  
գայ՝ կարենայ անոնց մէջէն տեսնել ու անմահացնե  
մէծ մարդը որ նիկոլ Դումանը եղաւ:



2590 - 2002